

պէս կիրակոս, Վարդան, և մանաւանդ Մատթէոս Ուսէայեցի, մերթ նոյն իսկ Լամբրոնացի, զրաբար գրել ուզած միջոցնին ալ անակնկալ կերպով մը բարձր ձեւէ մը կ'ինան ցած ձեւի մը վրայ, իրենց լեզուի առերեւոյթ միակերպութեան կաղի մը, կոտրածի մը տպաւորութիւնը ընելու աստիճանն նոր ձեւերը իրենց ներսը կ'եռան, պողթկալ կ'ուզեն, զոր ալ բուլորովին չեն կընար զսպել, Ասոնցմէ խոտորիլ ուզած միջոց՝ ստիպուած են օդին մէջ կամ ուրիշներու ցով փնտուել բառեր ու ձեւեր, ինչպէս ըրած է Մագիստրոս՝ որուն լեզուն անյարմար խառնուրդ մըն է իրմէ նախընթաց բոլոր գրողներու նկարագրական ձեւերուն, իր ժամանակի ձեւերուն և ուրիշ բառերու, որոնք իրմէ հրնարուած կամ հայարնակ ո՛ և է հովտի մը մէջ խօսուած, բայց միշտ առեղծուածային կերպով անիմանալի են հայերէնի մէջ: Եղնկարաննելու համար ուրիշ միջոց չեն զիտեր, և ուրիշ հնարք չեն գուած՝ բայց եթէ հաւատարմութեամբ օրինակել զինք, ինչպէս ըրած է բարեմտութեամբ Սարգիս Շնորհալի:

Ինչ կրնայ շահիլ հայերէնը Անցման շրջանի մատենազրութենէն: Ոչ շատ բան, անշուշտ: Թ. Քոթենաւորէն և Գ. Նարեկացիէն դուքս, ոչ ոք կատարեալ նախանընկար օրինակ մը կաղապարած է: Գեմ ուզեր բայլ թէ Քոթենաւոր և Նարեկացի դասընտիր օրինակազիրներ են, բայց նոր տեսակ մը կը կազմեն, անթերի, որուն համար անձնական ճաշակի կը մնայ, բայց որուն կրնայ նմանցովիլ նորութեան, քըմահանոյցի, արուեստի համար: Միւևներէն պէտք է ընտրել, բառ կամ բան, ինչ որ ազնիւ է, ինչ որ յաջող է, ինչ որ կը յարմարակցի ազնիւ լեզուին: Մնացած՝ ինչ որ աւելցուցեր են հայերէնի բառարանին մէջ, պիտի ծառայէ միայն նոյն դարու, նոյն անձի կեանքի կամ լեզուի պատմութիւնը հասկնալու:

Հ. Ն. Աւորուսա

Շարայարելի

## Մ. Պէտիկթուշիւնը

ԳՐԱՑ

### ԱՐԴԱԿ ՉԾՊԱՆԵԱՆ

— ՀԱՅՈՒ —

Տաճկահայոց ամենէն սիրելի, համակրելի, ժողովրդականացած բանաստեղծներն են Գուրեան և Պէշիկթաշլեան: 1894ին մեզի տուաւ պ. Զօպանեան Դուրեանի բանաստեղծութեանց և թատրերգութեանց հաւաքածոյն, վաղամեսիկ գրագէտին սրտայոյզ կենսագրութեամբ: Այսօր նոյն բննադատ գրագէտը մեզի կը ներկայացնէ Պէշիկթաշլեանը՝ նկատելով զինքը իրրեւ գործիչ մը, վերածնութեան միջի մը և բանաստեղծ մը: Հիմայ Զօպանեանէն ունինք այս երկու բանաստեղծները, որոնց ապրեցան և պիտի ապրին հայ ժողովրդին հետ՝ մշշաւ խօսելով, երգելով և հառաջելով:

Պէշիկթաշլեանը իրրեւ բանաստեղծ՝ եթէ չունի Դուրեանի խանդը, զգայնութիւնը, կիրքը՝ բայց «որքան ատեն որ ապրի հայ ազգը, մեր սերունդները (անոր) բանաստեղծութեանց մէջ պիտի ուսանին քաղցրագնակ զգացման և նուազաւոր հայերէնի գաղտնիցը. ինչպէս և անոր կեանքին մէջ պիտի գտնեն ազգանուեր գործիչի ամենէն օրինակելի տիպարներէն մին որ երկրագնդիս վրայ յայտնուած ըլլան»:

Ահա այս տողերով գոցել կու տայ մեզ Զօպանեան իր գիրքը. և այս մի քանի տողերն արդէն մանկանկարն են թէ ստուար գրքին և թէ Պէշիկթաշլեանի մեծ դէմքին:

Պէշիկթաշլեանի կեանքը գրելը թերեւս այնքան պիտի չյոգնեցնէ ո՛ և է գրագէտ մը, բայց պ. Զօպանեան՝ Բանաստեղծն դէմքին հետ մեզի կու տայ անոր ամրող դարուն պատմութիւնը, զոր յաջողապէս գրելը, պատկերելը պիտի տագնապեցնէր ո՛ և է մասնագէտ մը: Եւ մենք կըկին կը զնահատենք Զօպանեանի այս գործը՝ վասն զի նա հոն անկողմնակից պատմացիր մը կը դառնայ, ո՛ և է ազդեցութենէն

գերծ. իրեն համար բարին ու ճշմարիտը նոյն կը մասն միշտ ո՛վ որ ալ զտնուին:

Մենք հայերս պարագաներու թերմամբ՝ ներողամտութեամբ խօսելով, երբէք չենք վարձատրած ազգային գրագէտները և ազգին պատուարեր անդամները, «Թետրուն» ալ՝ «Մկրտիչն» ալ աղքատ մեռան և հայութիւնը շքեղ արձաններ չկրցաւ կանգնել անոնց գերեզմաններուն վրայ: Ներկայ հատորովս պ. Զօպանեան ինքը միայնակ ազգային պարտականութեան մը թերին կը լեցնէ, բարոյական, անտեսանելի արձան մը կը կանգնէ մեծ բանաստեղծին հարթ տապանաքարին վրայ:

Պէշիկթաշլեհան կը ներկայանայ մեզ իրեւ բանաստեղծ՝ իր ինքնազիր և հետեւողութեամբ գրուած քերթուածներով, թատրոնի հիմնադիր և հեղինակ, և ազգային գործիչ՝ ինքնին մեծ դեր մ'ունենալով այն թատերաբեմին վրայ՝ որուն վարագոյրը բացաւ Հասունեան:

Մեր կարծիքով գրքի մ' առարկային վրայ պէտք է ծանրանալ՝ երբ կարելի չէ ամրող գերքը յանձնարարել, և հոս պարագան չէն նիւթէն աւելի գրքի հեղինակին վրայ խօսելու: Պ. Զօպանեան, իր հայրենասէրի և գրագէտի գործունէութեամբ կոչուած էր լաւ ըմբռողն և մեկնիչն ըլլալու Պէշիկթաշլեհանի հոգայն. իր այս նոր արդինցը առիթ կ'ընծայէ նաեւ հնագոյններուն վրայ խօսելու, միայն գրականներուն՝ որովհետեւ մեզ համար այս տեսակէտն է շահագրգիռ և այս տեսակի աշխատութիւններն են՝ որ մեր մէջ ամենէն աւելի ցուրտ անտարբերութեան կը հանդիպին:

Պոլսոյ կեղրոնական վարժարանի շրջանաւարտ հեղինակը հրապարակ կ'ելլէ գրական և քննադատական յօդուածներով. յամին 1892 «Թուղթի փառք» վէպը կը հրատարակէ, և «Արշալոյսի ճայներ» ու «Թթուումեր» բանաստեղծութեանց հատորները. ստէպ կ'երեւայ Պոլսոյ լրագրաց՝ «Արեւելք»ի, «Հայրենիք»ի մէջ: Մատիկը որ միշտ պարտէցէ պարտէզ փոխադրուած է ամենէն անոյցը կը բուրէ, և ամենէն

գեղեցիկ ձեւն ու գոյնը կ'առնու 1895ին՝ պ. Զօպանեանէ խմբագրուած, 1897ին Զօպանեան Եւրոպա կ'անցնի այցելելով՝ վիեննա և Ա. Ղազար. իր ապագայ գրական ծրագրաց իրագործման նիւթ պատրաստելու դիտումով՝ օրերով Տաղարանները կը թերթէ անկից գուրս հանելու համար ազգային գրականութեան գոհարները, ծանօթ ձեռագրաց ընթերցողներու՝ բայց ոչ ազգին և Եւրոպայի:

Այն շրջանին (1896-7) երբ մեր ազգայիններէն շատերը Եւրոպա գաղթեցին՝ ուխտելով միշտ վառ պահէլ իրենց ազգակրութիւնը, Զօպանեան մտաւոր ու բարոյական միջոցներն ընտրեց անոր օգտակար ըլլալու, ջանալով լուսաւորել՝ որչափ անհատական ոյժ մը կարող է՝ անոր անցեալն, ապագայն. տասը տարի հրատարակեց շատ մը երկեր թէ հայերէն և թէ Գրամսներէն լեզուներով,

«Անահիտ» ամսաթերթը զոր սկսաւ հրատարակել 1898ի վերջերը՝ Տամներորդ տարւոյն սեմին վրայ պիտի կոփէ. մեր մէջ շատ թիչ թերթեր տասը տարուան կեանց ունեցան. «Անահիտ»ը այդ շրջանին՝ միշտ իր բարձրութեան մէջ շատ մը օրաթերթերու և Հանդէսներու ծնունդն ու մահը տեսաւ: «Անահիտ»ի կէսը՝ խմբագիրը կը լեցնէ. ստորագրելով գրական, հրապարակագրական, բանաստեղծական, ըննադատական յօդուածներ և Ազգային տեսութիւն ու Քրոնիկ, հայացներով ֆրանսական գրականութեան գեղեցիկ էջերը:

Երբ այսօր ո՛ և է մէկը «Անահիտ»ի տասնամեայ հաւաքածոյն աշքին առջեւ առնու՝ իրաւունց պիտի չունենայ Զօպանեանէն ուրիշ ո՛ և է գործ պահանջել՝ զինքը ներկայ հայ գրագիտաց առաջին շարքը տեղաւորելու համար:

Երբ «Անահիտ»ի խմբագրէն ալ ուրիշ բան չենց պահանջեր՝ նա մեզի կու տայ Նահասպետ փոյշակի դիմանը, այն կենդանի բանաստեղծութեանց հատորը՝ որուն իրմէ առաջ հագիւ մի քանի բանասէրներ երկիւղով մօտեցած էին զարաւոր ցօլը վերցնելու համար: Փոյշակի հրատարակութիւնը

քննադատելու իրաւունքը Մ'եծ. Կորպայրին համազգային գրական շրջանակներու մէջ պէտք է վերապահել և Զօպաննեանի արդիւնալից այս աշխատութիւնը հասկնալու և գնահատելու համար պէտք է Զեռագրաց մէջ ապրող բանասէր մ'ըլլալ: Քիչ վերջ տպեց ծանօթագրութիւններով Մ'. Պէտքիթաշլեանի ցերթուածներ ու ճառերը, գրաբար կտորները աշխարհաբարի թարգմանելով. և այս պահուս երր անոր քով կու գայ յիշեալ բանաստեղծին կեանքին և գործին զիրքը՝ ստուար հատոր մը կ'ունենանց որուն չէ կարող հաւասարիլ յամին 1907 արտասահմանի մէջ աշխարհիկ մամուլէ հրատարակուած տետրակներու հաւաքածոյն:

Քիչ վերջ այս հատորներուն քով պիտի զնենք իր ինքնագիր բանաստեղծութեանց ստուար հատորը, որոնց զնահատութիւնն արժէքը կ'ապացուցանեն անոնցմէ ումանց թարգմանութիւնը՝ անգիրեցն, ֆրանսերէն, ուսուերէն և իտալերէն լեզուներով:

Ահաւասիկ իր ձգած խոշոր գումարը հայ գրականութեան զանձանակին մէջ. բայց նա միայն այսքանով գոհացած չէ. հայութիւնը, ու նաեւ անցեալի հայութիւնը երախտիքի արտայայտութեան իրաւունքներ ունի. հայ գրականութիւնը, հայ հին ու նոր բանաստեղծները, ժողովրդական երգիչները և անտեսուած Հայ Աշուղըները՝ այսօր ամէնքն ալ Եւրոպայի հասարակութեան կը ներկայանան, կը պատմեն անոնց իրենց դարը, կ' երգին իրենց կեանքը և կ'ողբան իրենց ցար:

Տար տարուան շրջանին մէջ նա տուաւ Եւրոպի 1895ի դէպքերու մասին՝ վիրաբը, — 2. L'Arménie, son histoire, sa littérature, son rôle en Orient, — 3. Zeïtoun, depuis les origines jusqu'à la grande insurrection de 1895, — 4. Poèmes arméniens anciens et modernes, — 5. Chants populaires arméniens, — 6. Les Trouvères Arméniens:

Այս ամէն հրատարակութիւնը ազգին պատուաբեր եղան, և հետեւաբար օգտակար. Վերջին գործը մանաւանդ գրեթէ

համազգային գրական շրջանակներու մէջ ալ շառաչ հանեց. իսկ Chants populaires arméniens որ պակուեցաւ Գաղղոյ հեմարանէն՝ ցցուց թէ Հայը՝ իր տաղանդաւոր մորով Ասիոյ ամենէն կը թեալ ու զարգացեալ ժողովուրդն էր. հասկցաւ Եւրոպան թէ ունեցած է գեղեցիկ էջեր ու դէմքեր, որոնց պէտք չէին մեռնիլ. և եթէ օր մը Քուչակը համազգային բանաստեղծներու շարքը մտնէ՝ ազգային մտքի յաղթանակ մը պիտի ըլլայ այդ: Պ. զրագչար այդ տասը տարուան մէջ՝ յիշեալ երկերով չգոհացաւ. նա ստէպ կ'երեւէր Փարիզու անուանի հանդէսներու մէջ, ստորագրելով քաղաքական և գրական յօդուածներ՝ որոնք ուշադրութեան կ'առնուէին յայտնի հրապարակագիրներէ:

Յաւալի է սակայն որ մեր մէջ զուտգրական խնդիրները և արդինքները գեռ չգիտուիր զանազանել քաղաքական և անձնական վէճերէ: Քաղաքակրթութեան տարրական աստիճանի մէջ ալ մեալով՝ կարելի է թշնամոյ մը վրայ արդիւնը մը տեսնել, բարեկամի վրայ թերութիւն մը: Անձնականութեամբ գործելէ զամ՝ ուրիշներու գործն ալ սովորութիւն է յաճախ անձնականութեամբ դատել: Այսանց վիճելու Պէշիթաշլեանի կենսագրողին քաղաքական կամ անձնական գործունէութեան վրայ հարկ է միշտ ընդունիլ՝ թէ ամենուն տրուած չէ հրապարակագիր, արուեստագէտ և թարգմանիչ ըլլալ՝ հակառակ անթիւ զոհողութիւններու: Ֆրանսերէն լեզուով հրատարակած գրեթը Եւրոպացւոց գրասեղանին վրայ կարելի է տեսնել. Հայը եւրոպական վէպերուն քով չուզեց զնել ոչ Chants populairesը՝ Trouvères arméniensը: Ահաւասիկ վարձատրութիւնը!

Հ. Մ. Պատուեան

